

Օ Ր Ա Գ Ի Ռ

Հոկտ. 1939. — Արմենակ ու ես կանգնած ենք կանաչազարդ բը-
լուրին վրայ եւ մեր ոտքերուն տակ առած՝ համայն Լըշավոն ու
Սէնթ Ատրէսը, ինչպէս Պուշկին Կովկասը:

Խելօք է ծովը, ուր նաւակներ եւ նաւեր վերջալոյսին շողերո-
վը կը խնդան:

Մարգին վրայ, օղիի սեղանը անհամբեր է: Ան չի կրնար հան-
դուրժել որ մենք յամենանք համապատկերին բանաստեղծութեամ-
բը: Վասնղի, պիտի չուշանայ թանձր մութը. իսկ մենք պէտք է
որ փութանք գիշերային պահակութեան:

Արմենակ եւ ես կը բազմինք դէմ առ դէմ ու ծալապատիկ, ինչ-
պէս հին օրերուն մեր պապերն ու հայրերը Երկրին մէջ:

Ահաւասիկ ձեզի Ներեւանի անարատ օղի եւ Կեսարիոյ ապուխտ:

— Արմենա՛կ, խմենք արեւանման աղջնակիդ կենացը:

— Խմե՞նք բոլոր հայ աղջիկներուն կենացը:

— Խմե՞նք բովանդակ հայ Երիտասարդութեան կենացը:

— Խմե՞նք բոլոր հայ զինելբայրներուն կենացը:

Լուռ է չորս դին: Խջած ենք վար: Սուխնաւոր Հրացանները մեր
ուսերուն՝ պահակ ենք հիմա: Կը Հսկենք մեծկակ վառօդարանին վը-
րայ, որ ծպտուած է բլուրի մը երեւոյթին տակ:

Պատին երկայնքին, ես կեղրոնէն դէպի ձախ, Արմենակ ալ դէ-
պի աջ, կ'երթանք կուգանք, մերթ հարիւր քսան, մերթ հարիւր ե-
րեսուն քայլ համբելով:

Կեդրոնը իրարու կը ճակատինք, մէկ մէկ բառ կը շնչենք, կը
փոխենք կողմերը եւ կը շարունակենք երթեւեկը, լուռ, ուշաղիր եւ
համաչափ ու կշուրթաւոր քայլերով:

Ի՞նչ պիտի ընեմ, երբոր լսեմ ոտնաձայն մը կամ նշմարեմ
ստուեր մը: Տեսական դասը պատուիրած է թէ՝ «կանգ ա՛ռ» պիտի
պոռամ: Հապա՞ եթէ կանգ չառնէ, Հակառակ աղդարարութեանս:
Պիտի սպառնամ սուխնաւոր Հրացանովս եւ ի հարկին գործադրու-
թեան պիտի անցնիմ:

Ո՞չ, մութ գիշերով, որքա՞ն սարսուազդեցիկ է սա առաջին պա-
հակութիւնս:

Նոյեմբեր 1939. — Մերկացած են գրեթէ Մոնժոնի անտառին
ծառերը: Թուզունները գաղթած են: Աշնանավերջի տիսուր օրերն են:

Անտառին հարաւարեւելքը, փայտաշէն տաղաւարներու մէջ,
կարգի կը սպասենք բազմազդի զինուորներս:

Աւարտած է մեր զինուորական կրթութիւնը: Նետած ենք մեր
կապոյտները եւ հագուած՝ ինչպէս փեսայ: Ամէնքս ալ ուղմաղաշ-

տի հոտ կ'առնենք մեր նոր եւ խաքի համազգեստներէն:

— Սիրուն անտառ, քա՞ղցր անտառ, դուն որ այսքան զոյգեր ես հովանաւորեր թեւերուդ տակ, գեղեցիկ եղանակներուն, եւ բաղմաթիւ սիրային ոճիրներու ալ ծոցդ նուիրած, ըսէ՛, պիտի ճանչնամ քու գարունը, քու ամառը:

Մարտ 1940. — Շալկած եմ տունս:

Կարծէք թէ ջորիներու կարաւան մը ըլլայ դումարտակս, որ ահա կը քալէ յետմիջօրէի նեղացուցիչ արեւով:

Անդամ մը ես ետիս կը նայիմ: Հեռու ենք արդէն Մոնժոնի անտառէն, ուր պահ մը առաջ, նորեկ առաջին թռչունները դարնան վերադարձը կ'երգէին:

Զառիթափին բերանն ենք: Առաջնորդ տեղակալը կը սուլէ: Կը նետեմ տունս, կը շտկեմ քամակս, երկար եւ ազատ շունչ մը կ'առնեմ ու կը շփեմ, ուսերուս վրայ, պայուսակիս փոկերուն յենարանները:

Թերեւս կանդ չառնէինք հոդ, եթէ գոյութիւն չունենար սրճարանին խարտիչահեր տիրուհին, որուն կը դարպասէ մեր ալեւոր տեղակալը:

Զառիթափին ի վար, դարձեալ կքած բեռիս տակ, ես կը լսեմ մեր Ակնունին. «Գնում է Հայը՝ բողոքը ճակտին, վրէժը սրտում»:

Ու ես ինծի՝

— Ռուր, տղա՛յ:

— Ճակատ:

— Ինչո՞ւ համար:

— . . .

Մայիս 1940. — Նահանջի ճամբուն վրայ:

Մենիլ — Անել, Թուռոսէլ, Մաշօ:

Ամայութիւն ամենուրեք:

Կ'ոռնան եւ կ'ողբան շուները: Ու կովերը վայնասունով կը լեցնեն միջոցը: Կաթը կը յորդի անոնց ծիծերէն: Իրենց տէրերը կը կանչեն, անոնց մատներուն կը սպասեն.

— Մեղքէ՞ք մեզի: Կաթի փոխան՝ թարախ պիտի ծորէ մեր ծիծերէն:

Բիւրաւոր մարդիկ մշակելու վրայ էին սա հողը, որ երէկ տակաւին, կ'երգէր անոնց բահին եւ բրիչին տակ:

Այսօր, համատարած լուսթիւն:

Թշուա՛ռ հոդ, յաւէտ ողբակոծ, յաւէտ արիւնաթաթախ:

Ցումիս 1940. — Տիւանդորի երկնցած եմ, հոն, վերը, ծիերուն մօտ: Կը հանգչի բնութիւնն ալ, գրեթէ անշարժ: Մթնոլորտին մէջ, խուլ եւ հեռաւոր բզզիւնը, յաւիտենական երգը միջոցին, միօրինակ

եւ անփոփոխ :

Դէմս, երիտասարդ զինուոր մը տաւիղին վրայ հակած՝ կը նըւագէ եւ կ'երգէ : Ան կ'ողբայ իր ծաղկահասակ կինը եւ միամեայ աղջիկը, որոնցմէ խապրիկ մը չունի տասնըհինդ օրերէ ի վեր : Արդեօ՞ք Տէօնքէրքի վլատակներուն տակ մնացին :

Ու յանկարծ, կը յիշեմ գումարտակիս Սինանը իր կիթառով : Զկայ նաեւ այս հայ տղան, անհետացած անցեալ ամիս :

— Եկո՛ւր, Սինան, կիթառիդ հետ մեզի եկուր : Ու բեր մեզի թուռնըվիլի իրիկնային թուէմոլոդ, մեղրածորան եւ լալազին : Թող Շոփէնի «Տիրութիւնը» արձագանդէ անուշ, յուշի՛կ : Եկո՛ւր, Սինան, կիթառդ առ մեզի եկուր :

Ցուլիս 1940. — Կիրակի է : Ցուրտ քամին կը խածնէ : Նուրբ անձրեւ մը կը մաղուի : Բնութեան տրտմութիւնը սրտէս ներս կը թափանցէ :

Կայանին բակին մէջտեղը, խորտակուած կառք մը խորանի է վերածուած : Ակնոցաւոր, դալկահար եւ նիհար գերի մը քահանայ է եղած : Ան կեցած է զոյգ մը մոմերու դէմ, ինքնամփոփ, քազկատարած, ճերմակներու եւ կանաչներու մէջ : Կարմբերես ու ժպտերես ուրիշ գերի մըն ալ սարկաւագի դերին մէջ :

Տասը հազար գերիներոււ առաջին պատարագը :

Քահանան կ'աղօթէ մեռեներոււն համար, բոլո՛ր մեռեներուն համար եւ գոհաբանութիւն կը կարդայ առ Աստուած : Ապա, տասը հազար գերիներս միաբերան՝ «Հայր մեր որ յերկինս ես» կը մըրմնջենք :

Ցուլիս 1940. — Պեխս ու մօրուքս կ'աճին, կ'երկարին : Մէկ ամսուան ընթացքին, Յիսուսի դէմք եմ ստացեր :

Կը նայիմ բակին բազմահազար գերիներուն դէմքերուն : Մէկ ամսուան ընթացքին, անոնք ծերացեր են, խամբեր են :

Դարաստանին մուտքին մօտ, պատին վրայ նստած եմ : Քովէս նայուածք մը զիս կը քննէ : Կը նայիմ ես ալ իրեն : Ապա, համարձակ իրարու նայելով՝

— Հայ չէ՞ք :

— Գիտէի թէ Հայ էք :

Ու պահ մը պրպտելէ վերջ՝

— Որքա՞ն ես փոխուեր, Արշաւիր :

Ես ալ իմ կարգին յիշողութեանս ուժ տալով՝

— Գէո՛րդ, կը ներես, չճանչցայ :

Հէ՞դ տղայ, որքան է փոխուեր ինք եւս :

— Ուրիշ Հայեր ալ կա՞ն :

— Քեզմով եօթը կ'ըլլանք : Սպասէ՛ հոս, երթամ կանչեմ :

Օգոստու 1940. — Իրիկուն է: Նստած եմ ցամքած շատրուանին շրջապատին վրայ: Շուրջս, գերիները ուտելիքի եւ ծխելիքի մասին կը խօսակցին: Ես աշխարհիս յիմար բաներուն վրայ կը մտածեմ:

Կեդրոնական չէնքի սեմէն՝ պահակ մը զիս կը կանչէ ձեռքի ծածուկ նշանով եւ կարեկից ժպիտով:

Կը վազեմ: Եթէ վայրկեան մը ուշանամ, ուրիշ գերիներ պիտի փութան:

— Պիտի ուղէի՞ք մոյկերս ներկել: = Այս:

Ինչպէս չուգէի: Ան յաղթական է, իսկ ես պարտուած: Ան Կեսար է, իսկ ես գերի: Ան տէր է, իսկ ես սպասաւոր: Բայց, աւելի կարեւորը կայ: Գթասրաւութիւն կը նշմարեմ անոր նայուածքին մէջ: Անիկա ապահովարար պիտի վարձատրէ զիս պատառ մը բանով:

Ու կը սկսիմ խողանակել մոյկերը: Կը մաքրեմ ցեխը, կը քսեմ ներկը եւ կը փայլեցնեմ, կը փայլեցնեմ: Օ՛ մտքի խաղ, կը յիշեմ յանկարծ Օշականի խոնարհ Պաղտօն:

Պահակը իր գէմը բունած մոյկերը՝ կը նայի անոնց մէջ, ինչպէս մեղմէ որեւէ մին պիտի նայէր հայելիի մը, սանտրուելու կամ փողկապը շտկելու համար: Այնքա՞ն զոհ է ան աշխատանքէս որ, տեսէք, հիմա ալ ընկերէ ընկեր զայն կը ցուցադրէ ամէնքին, միանդամայն զիս մատնանիշ ընելով: Ոչ մէկ կասկած, շինուած է ներկարարի համբաւս:

— Ամէն իրիկուն, այսպէս միեւնոյն պահուն, կուգա՞ք ներկել մոյկերս:

— Կուգամ:

Պահակը ինձ կ'երկարէ երկու գլան եւ չորս գլանիկ: Կ'ընդունիմ: Բայց, ես ինչպէս ծխեմ, ինչպէս ծխեմ:

Ու աչքերս գետին խոնարհած՝ «պոօթ» կը մըմնջեմ:

— Օ՛, ներողութիւն, ես չէի գիտեր թէ...

Ու ազնուասիրտ պահակը զիս կը տանի սենեակը:

Լիացած եմ հացին խոչոր կտորովը:

Օգոստս 1940. — Ֆօռքօ, Լապոսս, Փոլոսս, Վոշէ, Տիւվալ եւ ես նստած ենք արեւին տակ ու գետնախնձոր կը մաքրենք:

Չորսը դարձեալ կը քաշքշեն Տիւվալը, ազատութեան շինծու լուրերով:

Տիւվալ առտուն կ'արթննայ «ազատութիւն» բառը շրթներուն, զայն չի լքեր օրն ի բուն, եւ իրիկունն ալ, պառկելու ատեն՝ զայն իրը «գիշեր բարի» կը գործածէ: Անոր լաւատեսութիւնը երկար կեանք չի պարզեւեր մեր գերութեան: Ան մեզ, զինքն ալ միասին անշուշտ, մեր տուները կը դրկէ, անմիջապէս հունձքէն վերջ, աշնան սկիզբը, ուրեմն քանի մը շարաթէն:

Ես աչքերս յառած եմ մարադի քիւին։ Դանակս կ'աշխատի ինք-նաբերաբար, սովորամոլաբար։

Քիւին եղերքը կեցած են երկու զոյգ մատղաչ ծիծեռնակներ։ Իւրաքանչիւր զոյգ իր մայրիկին կը սպասէ, խելօք եւ համբերատար։

Մայրերը կը վերադառնան, իւրաքանչիւրը կ'ուղղուի իր ձա-դուկներուն, կերը կը դնէ անոնց կտուցներուն մէջ, համաձայն հա-րըստութեանց հաւասար բաշխումի սկզբունքին, կարգը յարգելով եւ արդարութիւնը կիրարկելով։

Եւ ի՞նչ կարգապահութիւն ձագուկներուն կողմէ։ Անոնք իրա-րու հետ չեն կոռւիր։ Անոնք «վա՛յ, քու բաժինդ շատ եղաւ, իսկ իմս քիչ» չեն սպոռար։ Ու միշտ միեւնոյն դիրքին վրայ անշարժ՝ ա-նոնք կը սպասեն իրենց մայրերուն։

Խեղճ մայրերը դադար չունին. մաքոքի պէս կը բանին։ Հազիւ հասած՝ կը թուչին Պ'երթան ու կ'անհետին միջոցին մէջ, ի խնդիր կերի։

Զագուկները ուտել կ'ուղեն, շատ են փոքրիկ։

Չեմ գիտեր թէ այդ յափշտակեալ վիճակիս մէջ, ես սուլեցի՞ Դողուինեանի «Ծիծեռնա՛կ, Ծիծեռնա՛կ»ը, զոր մանկութենէս ի վեր կը սիրեմ երգել, կը սիրեմ լսել։

Սեպտեմբեր 1940. — Կէս գիշեր է։ Հարաւէն՝ եռաձա՞յն թէ քառաձայն համերգ մը կը լսեմ։

Ակամայ այս ունկնդրութիւնը երկար ատեն արթուն կը պահէ դիս։ Լաւ է որ ելլեմ։

Կը վառեմ մոմս ու քառաժանի գործիքով մը յարդանոցս կը քրքրեմ։ Զախ ոտքիս տակ, երեւան կը հանեմ բոյն մը, ուր նորա-ծին չորս մկնիկներ ահա հիմա կուլան կ'ողքան։ Լեղապատառ՝ արդ-հօ՞ք ինձմէ թողութիւն կը խնդրեն։ Արգեօ՞ք կը խոստանան հանդիսու չխանդարել այսուհետեւ։

Մտիկ կ'ընէ՞ հօրը։

Քառաժանիս լուսթեան կը կոչէ հէտ մկնիկները։

Սեպտ. 1940. — Առաջ գետնալինձոր ունինք։ Ոչ ոք անօթի է։ Փա՛ռք Առտենի գետնախնձորին։

Ոտանաւոր մը գրած եմ եւ ձօնած՝ Առտենի գետնախնձորին։

Ոտանաւոր մը գրած եմ ու երգահան կը փնտուեմ։ Զկա՞յ եր-դահան մը։

Հոկտ. 1940. — Այս իրիկուն, ազգս այցի է եկած ինծի։

Ֆրէտէրիք Մաքլէրի հայերէնէ Փրանսերէն թարգմանած «Հոռվ-մի եօթը իմաստուներուն պատմութիւնը» կը կարդամ։

Պենվիլի «Երբորդ Հանրապետութիւն» եւ «Թրանսայի Պատմու-

թիւն» գրքերուն ծանր ընթերցումէն վերջ, ես պէտք ունէի այդ եօթը հէքեաթներու թեթեռութեան:

Ու պէտք ունէի մանաւանդ, հայկականութեան հետ հաղորդուելու:

Եւդոկիացի երէց Յակոբն է որ «Հոռվմի եօթը իմաստուներու պատմութիւնը» լատիներէնէն վերածեր է հայերէնի, իր վարժապետին՝ Եւդոկիացի Տէր Յակոբի խնդրանքին վրայ:

Այս իրիկուն, ազգս այցի է եկած ինծի, իր պատմութեամբ, իր ստեղծադործութեամբ, իր բովանդակ մշակոյթով:

Դեկտ. 1940. — Իրիկուն է: Գոմ քաշուած հնք: Ընկերներս կ'երդեն, կը խաղան, կը զուարճանան:

Իսկ ես ինծի:

— Այսպէս ուրեմն, կարմիր գինին փրկեց ֆրանսայի գերիները: Անոնք հիմա գինի գտնելու, գինի գնելու երջանկութիւնը կը վայելեն: Կարծէք թէ ա'լ ամէն ինչ տրուած է անոնց: Շնորհիւ գինին՝ անոնք ա'լ պիտի տանին անտրտունչ՝ գերութեան լուծը: Լուս համակերպութիւնը պիտի տեղաւորուի անոնց հոգիներուն մէջ: Անոնք անհոգ եւ անտարբեր՝ ուս պիտի թօթվեն ասկէ վերջ:

Կարմիր գինին ուրախութիւն, երդ, պար եւ գիշերային պատկերահանդէներ բերած է գոմիս:

Կարմիր գինին իմաստաւորած է Փրանսացի ընկերներուս ներկայ կեանքը:

Կեցցէ՛ հնոմոնի միականի Սայէնին կարմիր գինին: Ակտո՞ս սակայն, անպիտանը ապառիկ չընդունիր:

Դեկտ. 1940. — Ընկերներ, ահաւասիկ գիշեր մը եւս Պօվալի հանրապետութեան սահմաններէն ներս: Անո՞ւշ քուն:

Ու կը պառկինք:

Ե՞րբ կը փակուին սակայն աչքերը:

Վերը կը պլազմայ փոքրիկ լամբը: Պոթէն կը կարդայ: Առէն կ'երեւակայէ եօթը տարեկան մանչը, որ վաղը առաւօտ Փարիզի տասնեւհինգերորդ թաղամասին դպրոցը պիտի վազէ: Ժիւլիէն, Լըքէր, Փըթի եւ Վօթէլու իրենց կիներուն մասին յուշեր կը պատմեն:

Ես առանձին՝ հազարումէկ փշրանքներ կ'ոգեկոչեմ անցեալէս, յարդիս վրայ երկնցած, ափերս գլխուս տակ, գլուխս կրակ դարձած:

Ես առանձին ինծի հետ, ամէն գիշեր, կեանքս կը վերածեմ մատեանի եւ զայն կը թղթատեմ առանց կարգի, էջ մը ասկէ, էջ մը անկէ:

Ու կը գտնեմ հին սէրեր ալ...

ԱՐՇԱԽԻՌ ԽԱՆՔԱՆԵԱՆ